

## Գ Լ Ա Ր Դ

(Հեղինակին «Հայրենականք» անժապ հատուեն)

Կը քալէի աւնան մէջէն  
 Դէպի Գեղարդ,  
 Որ լեռներու ծոցը նստած  
 Ըղձանի մ'ինչպէս անդիմաղիր  
 Կուրուազրծէր իր զմբէրին  
 Սալաւարը միակտուր:  
 Շուշը իր ծառեր քաղցրահայեաց,  
 Կ'ըմպէին լոյսն որ կը հօսէր  
 Ամպերէն վար:  
 Եղինիկ մ'անդին, ժայռի կոււսին,  
 Այժերովն իր բաւախորհուրդ  
 Լուռ կը նայէր հորիզոնին:

Գեղարդն ահա,  
 Լուսաւորչի սուրբ ձեռակերս,  
 Որ խաւարին դէմ ներքանոս  
 Վառեց ճրազն քրիստոնեայ  
 Եւ Գեղարդովն արինավառ.  
 Փորեց, կոփեց կուրծքը ժայռին,  
 Կերտեց տաճարն այս արտակարգ,  
 Երեւ քանդակ եւ կաղապար  
 Մեր նոգիին:

Գեղարդն ահա,  
 Երգեհոնի նման բացուած  
 Երկնին դէմ.  
 Ստեղնաւար քարերն իր սուրբ  
 Կը քրըռան  
 Ժամանակի մատներուն տակ,  
 Ներշնչման պէս այն մարդերուն  
 Որոնք երկինն իշեցուցին  
 Մեր սիրերուն:

Գեղարդն ահա,  
 Քարայր մ'ինչպէս խորախորհուրդ,  
 Մինչեւ երէկ մեծ դպրատուն,  
 Կրակարան խոկումներու,  
 Տեսիլներու ոուրբ կարկեհան,  
 Մուրը վանող  
 Բիբին ներեւ անքար մոմին:

Ճգնաւորներ,  
 Խոկումներովն իրենց լրդի,  
 Մարմինն իրենց վերածեցին  
 Մեղրամոնի, միտքն՝ հուրայի,  
 Որոնց մատները նըրեղին  
 Հիսեցին լուս,  
 ըՄտեղելով հրացն անհուն  
 Մեր արուեստին,  
 Փոխելով նիւթը նոգիի:

Դամբարան պերն  
 Եշխաններուն մեր Պըռուսեան,  
 Մարդեր, մուրնի եւ անսուրչի  
 Անդունդ խոկի,  
 Որ ոսկիովն իրենց աննիւթ,  
 Գիցցան հիւսել  
 Երազն անսուր ապագային,  
 Մարմիններէն իրենց անդին:

Կը զատուի ան, Գեղարդն հրաց,  
 Կառոյցներէն մեր վաներուն,  
 Այլախորհուրդ եւ այլաշէն,  
 Սըլաքին տակ հայ նոգիին  
 Հազած մարմին:  
 Ո՞վ սորվեցուց մեզի ըլլալ  
 Ուրիշներէն այստան տարեր:

Հոգիները կեցած յակնիռ,  
 Կը նային դեռ որմերէն գորէ,  
 Հըրեսակներ լուռ կը բալեն  
 Կամարներուն ներքեւ աղօս:  
 Զուրի թել մը, սըրինզ անլուռ,  
 Ժայռի ծոցէն կ'առնէ ըսկիզբ,  
 Երգելու տալն յաւերժութեան:

Գիւղակներէն, ոստաններէն,  
 Երիտասարդ, կին ու աղջիկ,  
 Շուշը են վանքին,  
 Ծառերու լայն, բաղցը ուրին  
 Մատաղելու գառ ու ոչխար:

## AUTUMN GARDEN

Do not grow pale, autumn garden,  
 Don't gather yourself (to bid goodbye),  
 Retain your flame and hues golden,  
 Falling -leaf -time, come not yet nigh.  
 Clear brook, passing the garden through,  
 Do not become choked by ice,  
 Do not efface the pear-trees red hue,  
 You careless wind by sly device.  
 Still under these fiery trees  
 My heart will be waiting for love,  
 Will yet open its deep abyss  
 With untold words its love to prove.  
 And mix still with the water's voice  
 Its happiness with clapping cheer,  
 Autumn brook, still sing and rejoice,  
 Defoliation, come not yet near.

Trans. MANOUKIAN

SILVA GABOUDIGIAN

## Փ Ա Ր Ե Ա Կ Ն Ե Ր

Ու պահ մը դեռ պիս' ըզմայիմ սա ծառերով վարսագեղ,  
 Պիս' ունկընդրեմ նըրաւէրին բարձունեներուն սրաքաց.  
 Պիսի բախծիմ սա արեւուն նոգեվարենվը ըրբեղ,  
 Պիսի անոյշ - անոյշ սրգամ երազներու անցքն անդարձ:

Յամենալ դեռ պահ մը սա ցուց մայրամուտին,  
 Կանչել մէկիկ - մէկիկ յոււերդ վայրավատին՝  
 Ու զան հեռուներէն, ժեզի թեւեր բերեն,  
 Ազատագրեն հօգին մուրէն այս անդունդին:

## Մ. ՄԱՆՈՒԿԻԿԵԱՆ

Ուիս, պատարագ,  
 Եւ նոգիներն մեր լիուներուն,  
 Թախծոս, զուարք,  
 Բունած մումեր, նիւղեր կանաչ,  
 Կ'երգեն երգը մեր աշխարհի  
 Նորաստեղծման:

Զանգակներու անձեւին մէջ,  
 Դրած անտես բազն Աստուծոյ,

Վանքը հրաց, տես, կը բաղլիէ,  
 Գաւազանովն աղամանդէ,  
 Երկինքներու կապոյս դրան,  
 Ս. Ջերսելու խաղաղութիւն  
 Ու բարարիւն  
 Վըրան արեան հեղեղներուն,  
 Մուր սիրտերուն,  
 Վըրան համայն հայոց երկրին: